

ԵՐԵՔ ԵՐԳ

Ա. ԶՕՊԱՆՆԱՆԻՆ

Ա.

Իր հունին մէջ անամփոփ, մըրըրկայոյց գետն ինչպէս.
 Զինք գայարոյց երկունքի սաստկութենէն այսահար՝
 Դայար ասիերն իր խնդուն իր յորձին տակ կը խեղդէ,
 Այնպէս եւ դո՛ւմ, ո՛վ հոգի՛ս, երբ անհունէն կամչ մ'իմկած՝
 Ներհոյ, խաղաղ դաշտերուդ ըստուերին մէջ կը հնչէ,
 Կ'այլափոխուիս դուն յանկարծ, ու չես ցանչմար զիս երբեք.
 Կ'ըլլաս այնքան անողորմ, այնքան անխիղճ ինձ հանդէպ,
 Որ սէրերս իբ բոլոր, որ արդէն իսկ կը դողան,
 Փրցուցած դուն իմ սրտէս, հըզօր թաթի մը նըման,
 Կը խորտակես մէկ առ մէկ՝ արշաւիդ մէջ խօսկան:
 Կը ճարճատիմ, կը նըչամ, ա՛յնքան անզօր զիս կըզգամ,
 Անհամեմատ երբ այսպէս կ'ուռիս, կ'անիս դուն իմ մէջ.
 Խոյանքիդ դէմ՝ առաջիմ՝ պէտք կ'ըլլայ որ ես իյնամ,
 Դուն ստողերուն կը սուրաս, մինչ ես հողին կը թեքիմ՝
 Անհուսասար կըռուին մէջ, գոհուիլ, գիտե՛մ, ինձ պէտք է:
 Պէտք է ւսեր ու արիւն, ճիչ, հառաչանք, ո՛հ, պէտք են,
 Պէտք է որ ես ամէն տեղ կըրեմ պատի՛ծս իմ ուժգին.
 Պէտք է իյնամ, արիւնիմ, կողերուս դէմ՝ յըրի սուրմ.
 Սակայն, ի՛նչ հոգ, ո՛վ հոգիս, չեմ տրտընջար իսկ երբեք.
 Բա՛ց դուրը մեծ, նոր կեանքի, եթէ մեռնիլ իսկ պէտք է:

Բ.

Հան՝ հեռո՛ւն՝
 Ասողեր ու բոյր ու մեծութիւն,
 Ու կա՛թչ...
 Ու հոս՝ իմ մէջ՝
 Իմ աննրկուն կամքիս ցըցուց
 Խոյանքը վեր այս աշխարհէն,
 Դէպի հեռուն, անհո՛ւն հեռուն...
 Պիտի մեկնիմ:

Զի ես գիտեմ՝ ի՛նչ մասներու հըպումէմ՝
 Զիս ողորոյ յոյգի կայծերն անհամար,

Որ հիմա, հոս, կուրծֆիս ներքեւ կը վառին,
 Արքնցնելով ուղեղիս մէջ երգ մը նոր,
 Ու աչֆիս մէջ՝ երազ մը հուր, որուն բորբ
 Ալաֆներն հիմա դէպի հեռուն կը նետուին,
 Պատրանֆ մը չեն, այլ գերագոր արթնութեան
 շահունչ հոգւոյս, լուսարձակող մութի մէջ.
 Ու գիտութիւն, ու յայտնութիւն,
 Ազդանըշահ մեկնումի:
 Պիտի մեկնիմ:
 Ա՛յ չեմ կրնար կենալ այստեղ,
 Ըլլալ գերին այս բանտերուն,
 Եւ օրն ի օրն լալ ու ողբալ.
 Քանզի Ձայնը՝ որ հոն հեռուն,
 Այիերն ի վեր աստղերուն,
 Լըռութեան մէջ, ու սոյլին
 Պրտոյտ եկող լուսաւոր
 Մարմիններուն երկնային,
 Տիեզերքի թաւալման
 Քայլերգն հրգոր կը գանգէ,
 Զիս կը կանչէ, կը կանչէ...
 Պիտի մեկնիմ:

Գ.

Կը բիւրեղնայ ժամն ա՛յնպէս, նըման ֆազգըր երագին.
 Բացուող կոպերն առտւան վերածընունդ կը տօնեն.
 Միջոցին մէջ իմ հոգւոյս՝ ծաւալ եկող ծովուն պէս,
 Պահն՝ անհունէն անցատուած՝ պայծառ ա՛յնքան, կանգ կ'առնէ:
 Հըրաշքն հո՛ս է. ֆազգութեամբ դեռ թաքաւուն իմ մտքիս
 Կըզգամ շարժիլն յամրաֆայլ, որ դէպ ի լոյս կը ձգտի.
 Լոյսը կեանք է, ոսկեհուր որ պահին մէջ կը կանգնի,
 Քահը՝ բացուած դուռ մը որ երկինքներուն կը նայի:
 Օծո՛ւն՝ սիրտըս կը յիշէ... հողը ծով է շտֆիս տակ.
 Կը բարձրանայ մարմնիս մէջ անող կարօտը կեանքին.
 Ալիքներուն ոսկեբաշ սանձած խոյանքն ափիս մէջ՝
 Կը նոյնանամ պահին հեռ. ես տիրացա՛յ երկընքին:

Պէլրութ, 939

ԳՐԻԳՈՐ ԿԻՒԼԵԱՆ